

ՓԱԽՈՒՍՏ ԵՐՄԻՆԵՒ ԵՒ ՀՈՎՈՒԱՅ ՔՈՎ ԱՊԱՒԻՆԻԼՆ

ՏԵՇԿՐԻՊՏԻ ՁԻՆՔԸ ԳԵՂԱՔՆԱԿ Կ'ԵԱԼ ԵՒ ԱՐՄԹԻԱՅԻ ՈՐՈՇԱՅԹԻՆ ՄԵՋ ԿԵ ԲԱԽՈՒՆ

1. Խակ անդին Երմինիա՝ առաջնորդուած իւր ձիէն,
կը լըտնէ հին անտառի մ' մէջ լի թաւուս ծառերով.
Դողդոջուն ձեռքերն իւր՝ չեն կարող ալ սանձը վարել.
Եւ զրեթէ կէս մեռած, կէս կենդանի կը գըտնուի.
Այնչափ բիւրաւոր ուղիներէ պոյոյտ կ'ընէ
իւր կամքին ձեռցը թողուած ձին՝ սանձարձակ ընթացքով,
Մինչեւ նէ իւր հայածչաց աշքէն հեռու կը սւանայ,
Որո՞նց զուր կը համարին զեռ հետախոյզ պընդելինին.
2. Եւ ինչպէս որ երկար տաժանելի որսէ վերջ
Տըխուր և շրնչասպառ շուներն ետեւ կը դառնան,
Երբ փախչող կենդանւոյն հեռցը կորուսած են իսպառ,
Որ արձակ զաշտավայրէ դէպ ի անտառն է խուսեր.
Այս կերպ բարկացկոս ամօթալից դէմքերով
Քրիստոնեայ ասպետոց յոզնած ու զաղրած ետ կը դառնան.
Խակ նէ զեռ եւս կը փախչի, և ինքիրմէն զուրս եւած՝
Սարսափով լի՛ չի դառնար նայիլ թէ կան հետամուտց:
3. Խոյս տուաւ զիշերն ի բուն, հետեւեալ օրն ալ ամբողջ
Շըրջեցաւ թափառական, անառաջնորդ, խրատտուէ զուրկ.
Եւ ուրիշ բան չորս զին չէր տեսներ և ոչ կը լըսէր,
Բայց թէ մի միայն արցունքն իւր և ճիշերն աղեխարշ.
Սակայն Երբ որ Արեգակն իւր զարդարուն պերճ կառըէն
Լուծեց երիվարներն և ծովուն զիրկը մըտաւ,
Հասաւ նէ զեղեցիկն Յորդանանու ջինջ ջրերոն,
Ուր իշաւ զետեղերցն ու այնտեղ ինկաւ հանգեցաւ:
4. Աւտելու արդէն բան չի փշնտուեր՝ բանի որ միայն
Արտասուաց կը զզայ ծարաւ և ցաւերով կը սնանի.
Բայց Քոնցը՝ թըշուատ մականացուաց մի միակ
իւր ցաղցրիկ մոռցութեամբ հետ հանգըստեան պարզեւիչ,
Թըմբեցուց անդամներուն հետ իւր ցաւերն, և խակոյն
Տարածեց անդորրաւէտ թեւերն իրեն վրայ մեղմիկ.
Սակայն Ոէրը չի դաղիր երազներով կերպակերպ
Նոյն իսկ ցնոյ մէջ իրեն խաղաղութիւնը խռովիլ:
5. Մինչեւ որ զուարթագին թըռչունց իրենց դայլայլիկն
Հընչեցնել շըսկրսան՝ այգն ողջունելու՝ չարթընցաւ,
Եւ լըսեց գետի կարկաչքն և սոսափիւնըն թըփոց,
Եւ ալեաց խաղապատանցն օդոյն և ծիլ ծաղկանց հետ:
Կը բանայ նուազեալ աշկունցն և կը դիտէ հոն չորս դին
Հովուաց ամայի առանձնաբնակ խըրճիթներն.
Կարծես ձայն մի կը լըսէ սաղարթներու և ջոց մէջ,
Որ դարձեալ կը յորդորէ զինցն հեծութեանց և լացի:

6. Բայց լալու ժամանակ կ'ընդիատուին իւր հեծութիւնըն
Այն կողմէն ականջին հասնող փայլուն զիլ ձայնէ,
Որ ստուգի հովուական երգոց վանդիւն կ'երեւի,
Անտառային սրբնագի մ'անվարժ սոյլերուն հետ խառնըւած.
Կը կանգնի և հանդարտիկ քայլով դէպ այն կողմ կ'երթայ.
Կը տեսնէ հետ հովանոյ տակ ծերունի մ'ալեւոր
Որ կողով հրւսելու հետ էր՝ իւր հօտին քով նըստած,
Եւ մըտիկ կ'ընէր երեք հատ տղացներու երգածին:
7. Տեսնելով անսովով յանկարծ զէնքերն այն հոնտեղ
Երեւան եկած՝ պատեց զիրենք սաստիկ ահուղող.
Բայց բարեւ տուաւ Երմինիա և քաղցրութեամբ հանդարտցուց,
Բանալով նաեւ աշջին և չըքնաղ գէսցն ոսկեկեր.
Ո՛վ երկնից դուք սիրելի, զուցեց, մարդիկ բարեբախտ,
Գեղցիկ ծեր գործն առաջ տարէց՝ առանց վախնալու.
Զի ոչ թէ պատերազմ կը բերեն այս զէնք ու զրահն՝
Անուշիկ ծեր երգերուն կամ զրադանացդ հակառակ:
8. Աւելցուց յետոյ. Ո՛վ հայր, մինչդեռ ծեր չորս զին հիմայ
Սաստիկ պատերազմի բոցով բոցնկած կը հրդեհի,
Ինչպէս անվլուանգ կըրնաց դուք այստեղ բնակիլ՝
Զինուորաց ասպատակէ առանց երկիւղ կըրելու:
Դուռար իմ, պատասխան տուաւ ծերունին, հոս իմ տունս
Ո՛ր և է թըշնամանցէ և չարադէտ դէպերէ
Ազատ եղած է, և շաշինց արիստական զէնքերու
Հեռաւոր դեռ այս կողմերս վրդովմունց չեն բերած:
9. Կամ Երկնից շնորհը են՝ անմեղ խաճարածի մը պատույն
Նախանձայոյզ և նուաստութեանն ըլլալ պաշտպան խանմարկու,
Եւ կամ՝ ինչպէս շանթածիք կայծակը չի հարուածեր
Ցածազոյն տեղերն, այլ բարձըր գագաթանց վրայ կ'իջնէ,
Այսպէս ալ պանդուխտ ասպատակաց սուր սուսերը
Գոռող արքայից վեհ գլուխները լոկ կը նուաճեն.
Այլ և ոչ իսկ աւարի կըրնայ անյազ զինուորաց
Հրապոյը մ'ըլլալ անարզ աղքատութիւնս արհամարհ:
10. Ուրիշին համար անարգ, այո՛, բայց ինձ սիրելի,
Զի ոչ գանձ կը փափացիմ, ոչ արցունի գաւազան,
Եւ ոչ մուտք երբեք սրբտիս մէջ յաջողած է զբոնել
Բաղծանց մ'ազահութեան կամ հոգ մ'ու ջանց փառաէր.
Ականակիտ փասկի ջըրովս այս իմ ծարաւըս կ'անցնեմ,
Զունելով գախ թէ գեղուած ըլլան ալիցն այն թունով,
Եւ հօտս այս և փոքրիկ ածուա ալ ինձ կը շնորհեն
Անարծաթ զընուած ուտեսաս սակաւապէտ սեղանիս:
11. Քիչ բանի կը փափացինք, ինչպէս որ թէ է նաեւ
Կարեւոր մեզի եղածն, որ կեանքերնիս պահպանէ.
Ահաւասիկ այս՝ իմ ցեզի ցուցած տղացներս են այստեղ
Հօտիս վերակացուին և ես չունիմ ծառաներ.
Եւ ահ՝ այս կերպով կ'ապրիմ առանձնոցիս մէջ քաշուած,
Դիտելով աշխոյժ այծից և եղջերուաց ցատկըուէն,

- Եւ ճրկանց այս գետակիս ծոցը զեռուն կայտիռներն ,
Եւ թրունոց ալ երկընքին մէջ թեւերուն թափ տալին :
12. Եղաւ ժամանակ մ' , այո , երբ խակ տարեաց ցնորք
Դեռ զօրեղ են , ունեցայ ես ալ ուրիշ փափաքներ .
Անարժան համարեցայ խայնարածի զործ ընելս .
Հայրենի երկրէս փախայ զնացի պանդուստ կեանք վարել .
Եւ ատեն մը Մ'եմփիսի մէջ ընակելով՝ նաեւ ես
Արքունի պալատան պաշտօնէից կարգն անցայ .
Եւ թէպէտ թագաւորին պարտիզաց պետ զըրուեցայ .
Բայց տեսայ և ճանչցայ ինչ են անիրաւ արքունիք :
13. Եւ երկար ատեն յանդուզն յոյսերէ միշտ հրապուրուած՝
Ամենէն աւելի դառն ես վիշտերու տոկացի .
Բայց զարգուն երբոր տարեաց հետ՝ նոյն իսկ յոյսն ալ ինձմէն
Պակսելով , նաեւ տեղի տըւաւ խիզախ խրոխտութիւնս ,
Ողբացի ես իմ խոնարհ այս վիճակիս քաղցըր կեանքն ,
Եւ կորուսած խաղաղութիւնս հառաչանօց վիճնտոելով՝
Զուրցեցի . Բարով մնաս , ով դու արքունիք Եւ այսպէս
Սիրելի այս անտառին մէջ դուայ օրերս երջանիկ :
14. Մինչդեռ այս կերպ կը խօսի ծերունին , հոն Երմինիա
Ուշաղիր և լուռ՝ կախուած կը կենայ քաղցըր լեզուէն .
Խմաստուն խօսքերուն ոյժն , որ սըրտին խորչ կ'ազէ ,
Կը մեղմէ մասամր մ'իրեն զզայարանաց ամրոխումն .
Եւ երկար մըտածելէ վերջ՝ կ'որոշէ հուսկ ուրեմն
Այն գաղտնի առանձնուցին անդորրութեան մէջ մնալու ,
Մինչեւ որ բարեղէպ պարագաները ներեն՝
Որ կարող ըլլայ գոնէ վերադառնալ զիւրութեամք :
15. Ռւստի ազնիւ ծերուն կ'ըսէ . Ո՛վ ալեւոր բարերախտ .
Որ անձիդ փորձով չարեաց աղէտքն երբեմն ես ճանչցեր ,
Թող երկինք չընախանձին այսքան քու քաղցըր բաստիդ ,
Ողորմէ թըշուառութեանցու իմ վրայ սըրտիդ զըթութեամք ,
Եւ զիս հոս՝ այս ցանկալի օթեւանիս մէջ քեզ հետ
Ընդունէ որ ընկերեմ զի այս է ինձ հաճելի .
Ո՛վ գիտէ թէ ծառաստան ըստուերներուս այս ներքեւ
Գուցէ սիրսու իւր մահառիթ բեռէն մասամր թեթենայ :
16. Իսկ գոհարը և կամ ոսկիք , զորս իրեւ իւր զրօշեալներ
Կը պաշտէ ուամիկ ամբոխն , եթէ հաճոյ անցնէին ,
Կըրնայիր դուն , զես բովս այնքան անոնցմէ ես ունիմ՝
Ուզածիդ չափ գոհացնել զքեզ ու փափաքը լեցնել :
Այս պահուն իւր գեղանի աշքերէն դուրս հոսկելով
Ցաւոց բիւրեղափայլ և սրանցելի արցունքներ ,
Պատմեց մաս մ'իւր արկածից , և մի և նոյն ժամանակ
Գրթառաս հովին անոր լալուն հետ ինքն ալ լացաւ :
17. Քաղցրութեամք յետոյ սփոփեց զինքն , և իւր քով ընդունեց
Այնպիսի կերպով՝ որ հօր մը կարծես վառ զութ ունէր .
Եւ տարաւ ներկայացուց զինքն իւր աւսարդ կողակցին ,
Զոր երկինք իրեն չնորհած էին սըրտով համաձայն :

- Օրիորդն արքայազուն կ'հագի խըրիսայ շինական,
Կողա քողով մ'ալ վարսերուն կը փաթութէ խոպաներն.
Բայց սակայն աչքերուն և անդամոց շարժուածքն
Ակնյայտնի կը տեսնուի՝ որ անտառաց բնակիչ չէ:
18. Զի ծածկեր ուսմիկ բզեստ մ'իրեն բըրաց լոյսն ազնիւ,
Եւ կամ ինչ որ չնորհաշուր և սիզապանձ կը փայի.
Այլ և նոյն իսկ նուստափոյն իրեն զործոց մէջ անզամ'
կը ցոլայ վանմափառ արքայական պերճութիւնն:
Ալքելու կ'առաջնորդէ հօտին, և ետ կը դարձնէ
Փարափին մէջ ամփոփել զանոնք ցըպով մ'արհամարհ.
Թաւամազ ծիծերնին ճնշելով՝ կաթ կու կըթէ,
Մակըրդած կաթովն յետոյ մածուն պանիր կը շինէ:
19. Շատ անգամ՝ երբ ամառուան արեւակէզ օրերուն՝
Շուրի տակ պառկելով կը հանգչին ոչխարներն,
Փեկոնի կամ բաղեղանց կեղեներու վրայ յաճախ
Դըրուագեց նէ սիրելի անունն հազարմէկ կերպով,
Եւ թըրուառ ու բազմարկած իր սիրահար ըզգացմանց
Զախոր պատահարները բիւր ծառոց վրայ զրծեց.
Դառնալով կարգալու յետոյ զրոշմած այն յուշերն՝
Ոլորգեց այսերը զոտոր և գեղանի արցունքով:
20. Ակա կ'ըսէք լալահառաչ. Ո՛վ սիրասուն ինձ բոյսեր,
Պահեցէք զուր ձեր վըրան այս ցաւալից պատմութիւնս,
Որպէս զի՞ թէ երբեք հանդիպի օր մ'երք ախորժ
Չեր շուրին ներըեւ անզորու սիրող մ'հանգիստ զայ առնէ,
Իւր սըրտին մէջ քաղցըր գութ մ'արթէննալով դէպ առ իմ
Այսրան զանազան և բազմաթիւ աղէտներս,
Զուրցէ. Շատ իսկ անարզար, աւազ, և զատըն արիտուր
Սէրն ու բախտ հատուցին այսգան ուփտապահ հաւատցի:
21. Ո՛վ գիտէ գուցէ զայ օր մ'ալ, թէ երկինք բարեշնորէ
Ունկնդիլ ըլլան սիրով մահկանացուի մ'աղօթքին,
Որ նոյն ինքն այս անտառին այցելութեան ելլէ զայ,
Այն՝ որ այս պահուս գուցէ թէ վրայօքըս փոյթ իսկ չ'ըներ,
Եւ աչքերը դարձնելով հոն՝ ուր թաղուած տի հանգչին
Մարմոյս այս ուժաթափ և դիւրաբեկ նըշխարներն,
Այս քաշած տանջնանքներուն թիրեւրս վարձք մ'անազան'
Վըտասուաց քանի մը շիթ շնորհէ և սուզ հառաչանք:
22. Որով սիրոս եթէ կեանքիս մէջ չարարաստ զըտնուեցաւ,
Մենանելէս վերջ թող հոգիս գոնէ ըլլայ բարերախտ.
Եւ աճինս իմ՝ սաննացած իւր հրարորդոր բոցերէն՝
Վայելէ թող ինչ որ հնար չէ հիմայ ինձ վայելոււ:
Այսպէս կը խօսի համր և անմոռնչ կոճղերուն,
Եւ զուգիկ մ'ուղիս արտասուաց աշքերէն դուրս կը հոսեն,
Իսկ անդին ալ ջանկերդի՝ իրմէն հեռու ձըգուելով
Անըպաստ բախտի բերմամի՛ զինք փընտոնելով կը շըրջի:
23. Նա ինքըն բըռնելով ոտնատեղեաց նըշաններն՝
Մերձաւոր դէպ անտառին կողմն իւր ընթացքը դարձուց.

- Բայց հոն զարհուրելի և թաւախիտ ծառերէն
 Այնպիսի խաւարակուռ մութ մը գետին կը կոփէր,
 Որ անոնց մէջ նոր հետքեր նըշմարել հնար չըլլալով՝
 Վարանած տարակուով համբան առաջ կը տանի.
 Մի և նոյն ատեն ականջ կը դնէ իւր չորս զին՝ արդեօք
 կը լըսով՝ ձիռ զըրնդին և կամ շաշին զէնքերու։
24. Եւ կթէ զիշերային սըղոին երրեց շարշափէր
 Կընձնի կամ ֆեկոնի թթենեաշարժ տերեւներն,
 կամ երէ մ'եւ կամ թթանիկն եթէ ճըղիկ մ'երեցնէր,
 Խոկոյն դէպ ի շըղուկն այն իւր քայլերը կ'ուղղէր։
 Հուսկ ուրեմն անտառէն դորս կ'ելլէ, և շողը լուսնեկին
 Անձանօթ ուղիներէ կ'առաջնորդեն զինքն այն կողմն՝
 Ուսկց գանգ մ'անորոց կու գար համնէր հեռուէն,
 Մինչւ որ ժամանեց հոն՝ ուրկէ ձայնը կ'ելլէր։
25. Հասաւ՝ ուր կենդանի ժայռէ մ'առատ յորդութեամբ
 Ալիքներ կը ցընցըդին ակնավլճիտ և պայծառ,
 Եւ առուակ մը կազմելով՝ դէպ ի վայրէջ կը դիմնն
 կարկաչուն խոխոջանօց դալարագեղ ափերով։
 Թափամալից՝ կը զարքեցնէ հոն իր քայլերն, և կ'կոչէ.
 Բայց միայն Արձագանգն իւր կանչուածքին կը ձայնէ.
 Կը տեսնէ միանգամայն պայծառագուարթ յօնցերով
 կարմրուակ և լուսափայլ աշալուսոյն փողփողում։
26. Զայրագին հեծեծանօց կը մըրընչէ Երկնից դէմ,
 Որ զինքն այնքան ֆառաշուց բախտէ մը զորկ կը թողուր։
 Բայց երուում կ'ընէ վրէժ իւրնդրելու իւր սիրուհւոյն՝
 թէ երրեց նախատինց մ'եւ կամ թէ վաս ինչ նէ կրէր։
 Հուսկ ուրեմնը կ'որոշէ դէպ ի բանակը զառնալ,
 Անվրստահ ըլլալով սակայն ճամբան զըտնելու,
 Զի միտըը կ'ինայ թէ ժամապիր եղած օրն՝
 Արգանակ թէմ մենամարտ մրդելու՝ մօտ է արդէն։
27. Կը մեկնի, և մինչ առաջ կ'երթայ ճամբէն անըստոյգ,
 կը լըսէ ձիւնթացքի մ'հետզհետէ մօտ հասնող ձայնն.
 Աչքին կը զարնէ հուսկ ուրեմն անձուկ ձորակէ
 Դուրս ելլոյ ճանապարհորդ մ', որ սուրհանդակ կ'երեւէր։
 Խարազան մը զալարուն ձեռքն, և սուէն դէպի մէջը
 Եղջիւր մ'էր կախած՝ մեր սովորութեան համեմատ։
 Ո՞ր ճամբան արդեօք, անոր կը հարցընէ Ժանկեղի,
 Այս տեղէն դէպ ի բանակ Քրիստոնէից կը տանի։
28. Միւսն իտաւերէն կ'ըսէ. Ճիշտ եւ ալ հիմայ
 Դէպ ի հոն կ'երթամ, ուր զիս զըրկեց հապճեպ թոհեմոնդ։
 Տանկրեղի կը հետեւ անոր, զոր վեհ հօրեղօրըն
 Սուրհանդակ կը համարի, հաւտալով կեղծ խօսքերուն։
 Կը հասնին վերջապէս հոն՝ ուր լիճ մը գարշ և դըմնէ
 Եղտիւր ձեւացնելով՝ զըղեակ մ'իւր մէջ կը պատէ,
 Այն պահում՝ որ կարծես ներս կը մընըրճի Ալքեգակն
 Ընդարձակ իրեն բունին մէջ՝ ուր զիշերը կ'օթէ։

29. Հասնելուն պէտք սուրբհամդակն եղջերափողն հընչեցուց,
 Եւ իսկոյն առկախ կամուրջ մը դէպ ի ցած իջուցին.
 Կարող ես դու լատին ըլլալովդ՝ հօս զիշերել
 Մինչեւ որ Արեգակն, ըսաւ, ելլէ բարձրանայ.
 Զի երեց օր դեռ հազիր կ'ընէ՝ որ այս զրդեկիս
 Տիրեց կոզենցայի կոմն՝ յաղթելով թուրքերուն:
 Կը զննէս ասպետը չըրս զին՝ զիտելով թէ ինչպէս
 Արուեստի հետ միացած զիրքն՝ անառիկ զայն կ'ընեն:
30. Յետոյ ցիչ մը կ'երկմբաթ՝ մի գուցէ այսրան ամուր
 Կայանի մէջ լարուած զարսնի դարան մը ծածկուի.
 Բայց վարժած՝ դիմազրաւել արդէն մահուան վրտանգաց՝
 Ոչ բան մը կը զուրցէն, ոչ զէմբէն ցոյց մը կու տայ.
 Զի ուր ալ որ տարուի՝ կամ ընարութեամբ կամ բախտիւ՝
 Ամէն տեղ իւր բազին վըրայ վըստահ կ'ուզէ ՛լալ.
 Բայց ուրիշ կըուսի մը պարտըն այն պահուն միտրն ինկնալով՝
 Նոր զործի ձեռնարկելու կամբէն զինքն եւս կը կեցնէ:
31. Այսպէս որ զոեկին հանդէպ՝ ուր վար իջուցած
 Կամուրջն այն կ'երկննար հանգչէր մարզի մ'եզերին,
 Պահ մը կանգ կ'առնու, և չ'ուզէր ուղեկցին հետեւիւ,
 Որ զինքն անցնելու կը հրաւիրէ նենգութեամբ։
 Կամբըջն վրան ալ անդին զինուած ասպետ մը կանգուն՝
 Վայրագ և զայրացկոտ զէմբով ինքզինց կը ցուցնէ,
 Զի ձեռքը փայլուն մերկացած սուր մը սեղմած՝
 Այսպէս կը զոչէր դաժանաձայն սպանալեօք.
32. Ո՛վ այր դու՝ որ բախտէն և կամ կամբէդ մըզուելով,
 Կը կոփսե Արմիդայի չարարաստիկ երկի հողն,
 Ի զուր կը խորհիս ետ զառնալ. թափէ օ՞ն զէնքերդ,
 Եւ ձեռքերդ իւր շըդթայից մէջ զերութեան կարկառէ.
 Մըտիր արդ օ՞ն ուրեմն իւր արզիլուած շեմէն ներս,
 իրեն հօս հրամայած օրէնքներոն համաձայն.
 Եւ երբեք մ'ունենար յոյս՝ նորէն երկինց տեսնելու՝
 Դարձաղարձ տարիներով և կամ հերաց փոփոխմամբ,
33. Մինչեւ որ չերդուս իւր զովողներուն հետ զուն ալ
 Թիսուսի անունը կրող մողովըրդեան դէմ զնալու։
 Այս խօսքիս վրայ Տանկրեղի կը սեւեռէ իւր նայուածցն,
 Եւ անոր զուրցուածքին կերպն և զէնքնուզրահ կը նանչնայ։
 Հուամբալդ Գուասկոնացին էր, այն տասանց թըւէն մին՝
 Որ զնաց Արմիդայի հետ, և նէրա համար լոկ՝
 Հաւատցն ուրանալով՝ եղաւ պաշտպան այն զդեկին
 Մէջ ի զործ զըրուած զըրուժն և ամբարիշտ ձեռնարկին։
34. Բարեպաշտ ասպետին դէմբը ցոլաց սուրբ զայրութով,
 Եւ զոչեց ախոյենին. Ո՛վ վատշըւէր չարագործ,
 Ես ինքն եմ Տանկրեղին այն՝ որ անուամբ Քրիստոսի
 Մէջըըս թուր միշտ կապեցի, եղայ իրեն շահատակ,
 Եւ իրմէն ապլստամբներն ընկնեցի իւր զօրութեամբ.
 Ինչպէս այս պահուս կ'ուզեմ որ զայն փորձովդ հաստատես.

- Զի աջն այս պաշտօնեայ ընտրեց Երկնից բարկութիւնն
իւր վրէմն արդ լուծելու քեզմէ, տապգէդ ուխտալրուժ։
35. Ամբարիշտ զօրականն այն սարսեցաւ՝ լըսելով
Փառաշուց անունն, և գոյնն իսկոյն դէմքէն կըտրեցաւ.
Կեղծելով սակայն զգացած վախն՝ ըսաւ. ինչպէս ուրեմն,
Եղեկփդ գու, հոս եկած ես՝ որ ինկնաս ըսպանուիս.
Հոս նըկուն և նըւաճուած պիտոր ըլլան զօրութիւնքդ,
Եւ հըպարտ զլուխդ իրանէդ կըտրըւելով այս բազգէս՝
Պարզեւ պիտ՝ ուղարկեմ ես զայն Փոանկաց պիտերուն,
Թէ այսօր չեմ տարրեր ինչ՝ քան որ միշտ եմ եղած։
36. Այսպէս Ուրացեալն ըսաւ. և օրն ալ արդէն
Այնքան մըթընցեր էր՝ որ հազիւ կը տեսնուէր.
Եւ ահա չընրս դիէն յանկարծ երեւցան այնչափ ջահեր՝
Որ պայծառ և լուսափայլ շողաց իսկոյն մըթնուրոտն.
Պաղպաջուն կը ցոլաց դիմակն՝ ինչպէս սովոր է տեսնուիլ
Գիշերուան շբեղ հանդիսից մէջ վեհազարդ թէատրոնն.
Գիշամքարծ պատրզամի մէջ հոն բազմած Ազրմուա՝
Առանց երեւնալու թէ կը տեսնէ և թէ լսէ։
37. Մեծանձըն դիւցազն իսկոյն կազմեց յարդարեց
իւր զէնքերն և քաջասիրու եռանքն՝ այն վէս մըրցանքին.
Տեսնելով որ հետեւակ կու զայ սոսին իրեն դէմ,
կը ցատքէ ինքն ալ մէկէն վաստակարեկ ձիէն վար։
Ասպարափակ կու զայ Հոամբալդ, և սաղաւարտը զըլիին,
Մերկ սուսերն ալ խոցելու պատրաստ զիրքի մէջ բրոնած։
Իսկ իշխանն ահեղափոխա ընթացքն անոր դէմ կուզգէ
Խեթահար աչուրներով և ահազին գոռացմամբ։
38. Ոստին իւր՝ զէնքերով ամրափակ՝ լայն շըրջանօք
Պոտոյտ կ'ընէ, և հարուածներ տալու կեղծից կը գործէ.
Տանկրեղի՝ թէպէս կըթուս անդամներովն և յոգնած,
Սակայն շիտակ վրան զիմելով՝ մօտ կ'երթայ, նեղ կը ձրգէ,
Եւ այնտեղ՝ ուր Հոամբալդ կը սկըսի ետ ետ քաշովիւ,
Սաստկաբուռն երազութեամբ ինքզինքն յառաջ կը մրէ սա,
կը հասնի, և կը ճընչէ զինքն, և կ'ուղղէ դէպ աշքերն
իւր սըրին ծայրն՝ հապըստէպ փայլակնացայտ շողացմամբ։
39. Եւ ուժգին թափով վէրքեր մանաւանդ այն տեղերուն
կը հասցնէ, ուր կենսակիր մասն է բնութիւնըն կազմեր.
Եւ ահեղ սպառնալիքներ հարուածներուն կցորդելով՝
Վնասին վրայ կ'աւելցնէ նաեւ սոսկումըն վախի։
Ժիր երազ Գուասկոնացին ասզիս անդին դառնալով՝
կը շանայ թեթեւ անդամքն հարուածներէն ճողոպարել,
Եւ մերթ վահանով, մերթ ալ սրովէ զուն կը գործէ
Որ զուր տեղ թըշնամոյն մոլեզին սասան ըսպափի։
40. Այլ սրախաղ մըրցանքի մէջ չէ ինքն այնքան երազ
Որչափ ժիր է և պատրաստ Տանկրեդի վաս հասցնելու,
Եւ արդէն ճեղբուած վահանն և սաղաւարտըն ջափշափ,
Մակծըկած արիւթափախ են զէնքնուզբահ բովանդակ։

- Ապակյն ի՞նքըն զեռ կըրցած չէ գէթ հարուած մ'իջեցնել,
Որով թէ թէ շատ վէրցեր ըլլայ տըւած ոսովին.
- Վախ կը զգայ, միանգամայն կը մորմոցեն սիրտն իւր խայթը
Յասման և ամօթոյ, իշղճմտանաց և սիրոյ:
41. Հուսկ ուրեմն յուսահատ զիմազոռոթեամբ կ'որոշէ
Բախտէն ճակատազրած վերջնական փորձը փորձել.
Մէկդի նեսելով վահանն, երկու ձեռցերով
Պընապէս կը սեղմէ սուրն իւր՝ զեռ արեան ծարաւի,
Եւ թըշնամոյն վրան գալով՝ նեղ կը ծըգէ զնեցն և փակէ,
Եւ հարուած մը կ'իջնեցնէ. և չըկայ զրահ մ'այնքան պինդ՝
Որ դէմ կարենայ զնել, որպէս զի ձախ կողին վրայ
Վէրք մը բանալով՝ չենթարկէ բուռն ցաւոց:
42. Կու կըրկնէ յեսոյ հարուած մ'ալ նորա լայն ճակտին վրայ,
Զօրեղ այնքան՝ որ բաղսինըն բորմածայն կը գանչէ,
Թէ և չի կըրնար ճեղքել կորղակն, այլ պինդ կը ցընցէ,
Այնպէս որ նա գումար գալով՝ կըծկի, կերերայ:
Խշանին այտերը զոյ կը բորբոքին բարկութեամբ,
Եւ կրակոտ աչքերէն կը ցայտեն բոց և փայլակ,
Եւ դէմքի պահապահակն իւր դէպ ի դուրս կը հրոսեն
Հրեղէն ցոյց ականողեաց հետ՝ կըրճբտումն ատամանց:
43. Նենգածէտ չեթանուն արդէն իսկ լոկ այնպիսի
Կատաղի տեսլեան մը դէմ զնելու և ոչ սիրտ կ'ընէ.
Կը լրսէ սըրոյ շաշինն, և իրեն այնպէս կու զայ՝
Թէ արգէն իսկ կուրծքին երակներուն մէջ կ'անցնի.
Կը փախչի այն հարուածէն, որ կը սլանայ զարնըւի
Քարէ սեան մ'որ կամբըջին դէմ իրբեւ մոյթ էր կեցած.
Դէպ երկինք կը թրոչին ջարդուիշուր կոտորցն և կայծեր,
Եւ խարոախ զաւաճանին սըրտէն սարսու մը կ'անցնի:
44. Կամբըջին կողմէ ուստի խոյս կու տայ, և մի միակ յոյսն
Անձին ազատութեան՝ շուտ փախչելու մէջ կը զնէ.
Խտեւէն բայց կը զիմէ Տանկրեդի, նոյն իսկ ձեռքով
Կըռնակէն ըըռնելու վրայ է, ոտքն ոտքին կը բաղսի,
Երբ յանկարծ (ըսրանչելի՞ օգնութիւն խոյս տըւողին)
Ջահերն անհետացան, ամրող աստեղը մարեցան,
Եւ կոյր գիշերուան չըմնաց նըշոյլ մ'իսկ լուսնի՝
Աստղագուրկ երկրներն երեսը փայլ մը տալու:
45. Խաւարակուու խոր մըթութեան և դիւթային հմայից մէջ
Յաղթականն ալ հետամուռ չըլլար և չի տեսներ զինքն,
Այլ և ոչ իսկ նըշմարել կարող է բան մ'իւր չօրս դին,
Եւ ոտքերն ալ վարանմանց մէջ դողդոջուն շարժելով՝
Դիպուածով կ'անցնի շեմէ մը խարխափուն քայլերով,
Առանց հասկընալու թէ տեղ մը ներս կը մըտնէ:
Բայց կը լսէ զրահ մը շառաչն յետոյ իրեն բամակէն,
Եւ կը զգայ ինքզինքը մութ և տրխուր տեղ մը փակուած:
46. Ինչպէս ձուկն ահեղասաստ ալիքներէն փախչելով՝
Ապաստան մը փընտռելու կու զայ հանդարտ ջրերու մէջ,

- Դէպ ի հոն՝ ուր մեր Ազգեան ծովս եղտիւրներ կը կազմէ
կոմակենայ շըրջակայքը ճախճախուտ ծոցերով.
Եւ հոն ինքնիբն կը փակուի այն ճախնային
թանտին մէջ՝ ուսկից ալ չէ կարող ես դառնալու,
Զի այն փակարանն ըրբոնչելի արուեստով՝
Մըսնելու համար միշտ բաց կ'ըլլայ, բայց դուրս գալու՝ գոց.
 47. Այսպէս ալ նաեւ Տանկրեղի նոյն ժամանակ,
Ինչ կերպով ալ որ ըլլար տարօրինակ այն բանտին
կազմութեան և արուեստի հնարքն՝ ինքիրեն ներս մըտաւ,
Եւ մնաց հոն՝ ուսկից հնար չէ մարդ մը դուրս զայ անձամբ:
Կարշնեղ իւր ձեռքերով ցընցեց դուռն ինչպէս պէտք էր,
Այլ զուր տեղ իրեն ճիգն ու ջանք թափեց բանալու.
Լըսեց ձայն մ'ալ՝ որ դըսէն կը գոչէր. Զուր վայրապար,
Ո՛վ գերիդ Արմեղայի, կ'աշխատիս դուրս ելլելու.
 48. Հոս օրերդ ու տարիներդ (ըսպանուելէ մի՛ վախեր)
Կենդանեաց զամբարանիս մէջ տի սպառես մինչեւ վերջ:
Զի պատասխաներ, այլ սըրտին խորը ճընշած
կը խեղդէ քաջամարտիկն այն հառաչներն ու տրորանք.
Եւ մըտքն կը մեղազրէ իւր սէրն և քախոն ու ապշութիւնն,
Եւ այլոց իրեն դէմ զործ դրած չարանենգ խարկանցներն.
Եւ երրեմն երբեմն մեղմ ու լուր ձայնով կը հըծծէ
Մըծ զըրկանք մը տի շըլլար՝ թէ Արեւէն զուրկ մնայի.
 49. Բայց հրաշագեղ արեգակնան մ'ամենաքաղցըր տեսքէն,
Եղոնկ ինձ, կը մընամ ես զուրկ, և չեմ իսկ զիտեր
Թէ կըրնամ տի բնաւ զառնալ տեղ մ'ուր զարձեալ հնար ըլլայ՝
Սիրաբարծ նըշոյներէ տըխրամած սիրուս բացուի:
Յետոյ միտքը կ'իշնայ Արգանտ, և զե՞ռ աւելի
Կը տըրտմի, և կ'ըսէ. Շաս իսկ, ո՛հ, պարտզէս պակսեցայ.
Եւ նա զիս իրաւոնց ունի ձաղել ու անարգել.
Ո՛վ մեծ յիմարութեանս, ո՛վ մըշտինջեան ամօթոյս:
 50. Այսպէս մէկ կողմէն սիրոյ և միւս կողմէն ալ պատույ
Ըզկըծիչ նախանձն իւր սիրոը կու կըրծէ կեղերէ:

ՏԱՄՍՈՑ. Ազատումն երուսաղեմի. Երգ Ե.

Թարգմ. Հ. Ա. Տիրոսնե

“ԱՂԲԻՒՐ,, ԵՒ “ՏԱՐԱԶ,,

Պատկերագարդ ամսագիրներու խմբագրութիւնը, 1907ին, Աղմիւրի քսանհինգամեայ յուրեւեանի առթով աշխատակցութեան կը հրաւիրէ իր բոլոր նախկին յօդուածագիրները, որոնց պատկերներու Ալբոմը պահի հրատարակ չուանուայի մէջ, խնդրելով անոնց լուսանկարները, հասցեները, յօդուածներու ցանկը: Երբեկանի թիւր պիտի զերազանցէ իր բոլոր նախորդները, և պիտի վաճառուի յնիմ գոյս: ԱՂԲԻՒՐ, ՏԱՐԱԶ և Ա.Բ.Ռ.Մ Ուսասան կ'արժն 5 բուրդի, արտասահմանի համար 10 բուրդի:

Դիմու՛՛ Rédaction «TARAZ» կամ «AGBUR» — Tiflis (Caucase).